

ՀԱՆԴԷՍ ԱՄՍՕՐԵԱՅ

ԲԱՐՈՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԳԻՏԱԿԱՆ

Կը հրատարակուի ամեն ամսոյ ակիբը:
Բաժանորդագրման է կամ յոյկ վճարելի՝ ծարրելան 8 ֆր.
— 4 դր.: — Վնգամենայ՝ 5 ֆր. — 2 դր. 50 կոպ.:
Մեկ թիւ անամին՝ կը վճարուի 1 ֆր. — 50 կոպ.:

Խմբագրութեան կենդրոնաւայրն է՝ Վիեննա, Միտ-
թարեան Միաբանութեան Մարտ վանքը:
Ժամրոտ ծախքն խմբագրութեան վրայ է:
Ժամոցմոռնքն անամինն անկարկոտ խնամք:

ԲԱՎԱՆԴԱԿԱՆԹԻՒՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ — Տառադարձութեան խնդիր:
— ԳՐԱՆԱԿ — Ի գրութեան 4, 8, 16, 32, 64, 128, 256, 512, 1024, 2048, 4096, 8192, 16384, 32768, 65536, 131072, 262144, 524288, 1048576, 2097152, 4194304, 8388608, 16777216, 33554432, 67108864, 134217728, 268435456, 536870912, 1073741824, 2147483648, 4294967296, 8589934592, 17179869184, 34359738368, 68719476736, 137438953472, 274877906944, 549755813888, 1099511627776, 2199023255552, 4398046511104, 8796093022208, 17592186044416, 35184372088832, 70368744177664, 140737488355328, 281474976710656, 562949953421312, 1125899906842624, 2251799813685248, 4503599627370496, 9007199254740992, 18014398509481984, 36028797018963968, 72057594037927936, 144115188075855872, 288230376151711744, 576460752303423488, 1152921504606846976, 2305843009213693952, 4611686018427387904, 9223372036854775808, 18446744073709551616, 36893488147419103232, 73786976294838206464, 147573952589676412928, 295147905179352825856, 590295810358705651712, 1180591620717411303424, 2361183241434822606848, 4722366482869645213696, 9444732965739290427392, 18889465931478580854784, 37778931862957161709568, 75557863725914323419136, 151115727451828646838272, 302231454903657293676544, 604462909807314587353088, 1208925819614629174706176, 2417851639229258349412352, 4835703278458516698824704, 9671406556917033397649408, 19342813113834066795298816, 38685626227668133590597632, 77371252455336267181195264, 154742504910672534362390528, 309485009821345068724781056, 618970019642690137449562112, 1237940039285380274899124224, 2475880078570760549798248448, 4951760157141521099596496896, 9903520314283042199192993792, 19807040628566084398385987584, 39614081257132168796771975168, 79228162514264337593543950336, 158456325028528675187087900672, 316912650057057350374175801344, 633825300114114700748351602688, 1267650600228229401496703205376, 2535301200456458802993406410752, 5070602400912917605986812821504, 10141204801825835211973625643008, 20282409603651670423947251286016, 40564819207303340847894502572032, 81129638414606681695789005144064, 162259276829213363391578010288128, 324518553658426726783156020576256, 649037107316853453566312041152512, 1298074214633706907132624082305024, 2596148429267413814265248164610048, 5192296858534827628530496329220096, 10384593717069655257060992658440192, 20769187434139310514121985316880384, 41538374868278621028243970633760768, 83076749736557242056487941267521536, 166153499473114484112975882535043072, 332306998946228968225951765070086144, 664613997892457936451903530140172288, 1329227995784915872903807060280344576, 2658455991569831745807614120560689152, 5316911983139663491615228241121378304, 10633823966279326983230456482242756608, 21267647932558653966460912964485513216, 42535295865117307932921825928971026432, 85070591730234615865843651857942052864, 170141183460469231731687303715884105728, 340282366920938463463374607431768211456, 680564733841876926926749214863536422912, 1361129467683753853853498429727072845824, 2722258935367507707706996859454145691648, 5444517870735015415413993718908291383296, 10889035741470030830827987437816582766592, 21778071482940061661655974875633165533184, 43556142965880123323311949751266331066368, 87112285931760246646623899502532662132736, 174224571863520493293247799005065324265472, 348449143727040986586495598010130648530944, 696898287454081973172991196020261297061888, 1393796574908163946345982392040522594123776, 2787593149816327892691964784081045188247552, 5575186299632655785383929568162090376495104, 11150372599265311570767859136324180752990208, 22300745198530623141535718272648361505980416, 44601490397061246283071436545296723011960832, 89202980794122492566142873090593446023921664, 178405961588244985132285746181186892047843328, 356811923176489970264571492362373784095686656, 713623846352979940529142984724747568191373312, 1427247692705959881058285969449495136382746624, 2854495385411919762116571938898990272765493248, 5708990770823839524233143877797980545530986496, 11417981541647679048466287755595961091061972992, 22835963083295358096932575511191922182123945984, 45671926166590716193865151022383844364247891968, 91343852333181432387730302044767688728495783936, 182687704666362864775460604089535377456991567872, 365375409332725729550921208179070754913983135744, 730750818665451459101842416358141509827966271488, 1461501637330902918203684832716283019655932542976, 2923003274661805836407369665432566039311865085952, 5846006549323611672814739330865132078623730171904, 11692013098647223345629478661730264157247460343808, 23384026197294446691258957323460528314494920687616, 46768052394588893382517914646921056628989841375232, 93536104789177786765035829293842113257979682750464, 187072209578355573530071658587684226515959365500928, 374144419156711147060143317175368453031918731001856, 748288838313422294120286634350736906063837462003712, 1496577676626844588240573268701473812127674924007424, 2993155353253689176481146537402947624255349848014848, 5986310706507378352962293074805895248510699696029696, 11972621413014756705924586149611790497021399392059392, 23945242826029513411849172299223580994042798784118784, 47890485652059026823698344598447161988085597568237568, 95780971304118053647396689196894323976171195136475136, 191561942608236107294793378393788647952342390272950272, 383123885216472214589586756787577295904684780545900544, 766247770432944429179173513575154591809369561091801088, 1532495540865888858358347027150309183618739122183602176, 3064991081731777716716694054300618367237478244367204352, 6129982163463555433433388108601236734474956488734408704, 1225996432692711086686677621720247346894991297746881738, 2451992865385422173373355243440494693789982595493763476, 4903985730770844346746710486880989387579965190987526952, 9807971461541688693493420973761978775159930381975053904, 19615942923083377386986841947523957550319860763950107808, 39231885846166754773973683895047915100639721527900215616, 78463771692333509547947367790095830201279443055800431232, 156927543384667019095894735580191660402558886111600862464, 313855086769334038191789471160383320805117772223201724928, 627710173538668076383578942320766641610235544446403449856, 1255420347077336152767157884641533283220471088892806899712, 2510840694154672305534315769283066566440942177785613799424, 5021681388309344611068631538566133132881884355571227598848, 10043362776618689222137263077132266265763768711142455197696, 20086725553237378444274526154264532531527537422284910395392, 40173451106474756888549052308529065063055074844569820790784, 80346902212949513777098104617058130126110149689139641581568, 160693804425899027554196209234116260252220299378279283163136, 321387608851798055108392418468232520504440598756558566326272, 642775217703596110216784836936465041008881197513117132652544, 1285550435407192220433569673872930082017762395026234265305088, 2571100870814384440867139347745860164035524790052468530610176, 5142201741628768881734278695491720328071049580104937061220352, 10284403483257537763468557390983440656142099160209874122440704, 20568806966515075526937114781966881312284198320419748244881408, 41137613933030151053874229563933762624568396640839496489762816, 82275227866060302107748459127867525249136793281678992979525632, 164550455732120604215496918255735050498273586563357985959051264, 329100911464241208430993836511470100996547173126715971918102528, 658201822928482416861987673022940201993094346253431943836205056, 1316403645856964833723975346045880403986188692506863887672410112, 2632807291713929667447950692091760807972377385013727775344820224, 5265614583427859334895901384183521615944754770027455550689640448, 10531229166855718669791802768367043231889509540054911101379280896, 21062458333711437339583605536734086463779019080109822202758561792, 42124916667422874679167211073468172927558038160219644405517123584, 84249833334845749358334422146936345855116076320439288811034247168, 168499666669691498716668844293872691710232152640878577622068494336, 336999333339382997433337688587745383420464305281757155244136988672, 673998666678765994866675377175490766840928610563514310488273977344, 1347997333357531989733350754350981533681857221127028620976547954688, 2695994666715063979466701508701963067363714442254057241953095909376, 5391989333430127958933403017403926134727428884508114483906191818752, 10783978666860255917866806034807852269454857769016228967812383637504, 21567957333720511835733612069615704538909715538032457935624767275008, 43135914667441023671467224139231409077819431076064915871249534550016, 86271829334882047342934448278462818155638862152129831742499069100032, 172543658669764094685868896556925636311277724304259663484998138200064, 345087317339528189371737793113851272622555448608519326969996276400128, 690174634679056378743475586227702545245110897217038653939992552800256, 1380349269358112757486951172455405090490221794434077307879985105600512, 2760698538716225514973902344910810180980443588868154615759970211201024, 5521397077432451029947804689821620361960887177736309231519940422402048, 11042794154864902059895609379643240723921774355472618463039880844804096, 22085588309729804119791218759286481447843548710945236926079761689608192, 44171176619459608239582437518572962895687097421890473852159523379216384, 88342353238919216479164875037145925791374194843780947704319046758432768, 176684706477838432958329750074291851582748389687561895408638093516865536, 353369412955676865916659500148583703165496779375123790817276187033731072, 706738825911353731833319000297167406330993558750247581634552374067462144, 1413477651822707463666638000594334812661987117500495163269104748134924288, 2826955303645414927333276001188669625323974235000990326538209496269848576, 5653910607290829854666552002377339250647948470001980653076418992539697152, 11307821214581659709333104004754678501295896940003961306152837985079394304, 22615642429163319418666208009509357002591793880007922612305675970158788608, 45231284858326638837332416019018714005183587760015845224611351940317577216, 90462569716653277674664832038037428010367175520031690449222703880635154432, 180925139433306555349329664076074856020734351040063380898445407761270308864, 361850278866613110698659328152149712041468702080126761796890815522540617728, 723700557733226221397318656304299424082937404160253523593781631045081235456, 1447401115466452442794637312608598848165874808320507047187563262090162470912, 2894802230932904885589274625217197696331749616641014094375126524180324941824, 5789604461865809771178549250434395392663499233282028188750253048360649883648, 11579208923731619542357098500868790785326998466564056377500506096721299767296, 23158417847463239084714197001737581570653996933128112755001012193442599534592, 46316835694926478169428394003475163141307993866256225510002024386885199069184, 92633671389852956338856788006950326282615987732512451020004048773770398138368, 185267342779705912677713576013900652565231975465024902040008097547540796276736, 370534685559411825355427152027801305130463950930049804080016195095081592553472, 741069371118823650710854304055602610260927901860099608160032390190163185106944, 1482138742237647301421708608111205220521855803720199216320064780380326370213888, 2964277484475294602843417216222410441043711607440398432640129560760652740427776, 5928554968950589205686834432444820882087423214880796865280259121521305480855552, 11857109937901178411373668864889641764174846429761593730560518243042610961711104, 23714219875802356822747337729779283528349692859523187461121036486085221923422208, 47428439751604713645494675459558567056699385719046374922242072972170443846844416, 94856879503209427290989350919117134113398771438092749844484145944340887693688832, 189713